

րելոյ, Եկեղեցը իր քաջարի եւ ճապատար գորավարս ի մարտի՝ զոր պարաւորեալ է զարուց ի վեր տանել մեր զժբաղդագիր եւ ոգի ի բռին մաքառիլ խաւարին բռնութեանցն ու փորձութեանցը դէմ, եւ այսու ճշմարտելով իւրեանց վայելոծ յարգանքն ու մեծարանքը գործով իսկ կարող լինին ապացուցանել թէ Հոյ կղերն ստուգիւ արժանի է Հոյ ազգին սիրոյն եւ համակրանացը, որ անգնահատելի պատիւմ՝ է իրեն՝ եւ մեծ երանութիւն մեր Ազգին:

ՆԻԿՈՂ.ԱՅԱ.Մ. ԹԻՒ.ՊԵՆՏԱՆ.Յ

ՄՐՄԸՒՔԻՔ

ԵԿ

ՆՈՐ ԲԵԼԵՑՈՎԱԳԻՐՆԵՐ ՅԱՐՄԱՆԻՔ.


Անցեալ 1880 թուի Հսկանմբեր ամսում՝ հնագէտ Կոմս Ա. Ք. քանդր Աբրգէեւիչ Աւվարօվի հետազօտութիւնն գործակցութեամբ Պ. Աղէ քանդրի Երիցեան՝ մեր հին Արմաւիր քաղաքատեղոյ հետքը եւ մի նշանաբան գտնելու համար՝ յիրտեի գրաւել էր շատ հնասիրաց ուշադրութիւնն՝ ի թիւս որոց եւ իմա, որ հրամանաւ Տ. Տ. Գէորգ. Պ. ամենայն Հայոց կաթողիկոսի ներկայ էի գտնվում այն հետազօտութեանն, բայց գրժքազդաբար չերեւեցաւ ոչ մի նշանաւոր բան եւ ոչ մի արձանագրուած քար, բաց ի որմոց հիմունքներից եւ քանի անհշան նիւթերից, զոր օրինակ կարաս, թոնիր, պառյկ, ուլունք, ապարանձան, եւլին, թէեւ քանի տեղեր չփորեցին իր անձրեւաց պատճառաւ, որոց արտաքին նշաններից համար 1400 տարուց հետէ՝ Աստակ Սիւնեցւոյ աւերմանէն զինի (յամի Տեառն. 450,) համարեցին թէ՝ Արմաւրայ տեղին այն չէ, այս ինքն՝ Արմաւրի սւրիշ բրակի մօտ կարծեցին լինիլ, եւ ոչ մեր ցոյց տուածն՝ համաձայն Քերթողահայր Ռովսէս Խորենացւոյ պատմութեանն, որ ատէ. Իսկ որդի (Արմենակայ) Արմայիս շինէ իւր տուն բնակութեան ի վերաց սպառյ միոյ առ եղերբ գետոյն (Երասխոյ.) եւ անուանէ զնա յիւր անուն Արմաւիր, եւ զանուն գետոյն յանուն թոռին իւրոյ Արաստայ՝ Երասխ»: (Գլորք Ա. գլ. ԺԲ. յերես 27): Աս-

կայն ես հաստատ համոզուած լինելով՝ որ Խորհնացւոյ ասած սպառ (քարաբլուրն) այն է, որ այժմ իսկ համարվումէ Արմաւրայ միջնաբերդն, որ կոփածոյ որձաքար վիմովք տմրացած է եղել, ինչպէս պարսպի հետքն քանի տեղ երեւումեն այսօր բլրակի շրջապատովն. ջբաւականացայ կոճս Ռւվարօվի հետագոտութեամբն, այլ միջոց առ միջոց անձամբ գնալով յԱրմաւրի, եւ երբեմն Արմաւրայ կեդրոնատեղւոյն Գործակալի եւ Գանձապետի *) միջոցաւ աշխատելով՝ վերջապէս կարողացայ ի ձեռս բերել եւ երեք նոր արձանաքարեր՝ այն փոքրիկ հողաբլրակի միջից, որ գտնուումէ Արմաւրայ հիւսիս—արեւմտեան կողմումն մի եւ կէս վէրսա հեռաւորութեամբ՝ Մօլլապայազիտ հայաբնակ գիւղի մօտ, որ գրիւքն Արմաւրայ բլրոյ ստորոտ կհամարվի. յորոց առաջին քարն պարունակէ 12 տող սեպաձեւ գրուած. երկրորդն՝ 8 տող, եւ երրորդն՝ 10 տող, բայց մեծ մասամբ եղծուած, եւ այս վերջնոյս վերայ փորուած կայ քառակուսի տեղի պատուանդանի եւ նորա մօտ երկու փոքրիկ ծակեր. Եւ ահա այն գրուածոց օրինակներն իսկութեամբ արտադրած յանձնեմ խմբագրութեանդ ի տպագրութիւն՝ իրնգրելով հրատարակել զայնս ի զբաղումն եւ յուսումնասիրութիւն հնասէր ուսումնականաց, յուսալով որ՝ մի օր այս սեպաձեւ գրուածները լոյս կտան ազգային պատմութեան մթութեանցն, ինչպէս նաև ցայսօր Արարատեան նահանգում իմ հետազօտութեամբըն գտած եօթն հատ նոյնպիսի արձանագրերն. իսկ այս նոր գտած երեք արձանաքարերից մին՝ այն է 12 տող արձանագիրն բերել տալով ի Ա. Էջմիածին՝ զետեղել տուեցի՝ նոյն իսկ Արմաւրից 1869 թուին բերած արձանաքարի մօտ, որ գրած է Ա. Էջմիածնի մեծահոգածակ ձեմարանի հարաւային գրան հանդէպն. երկրորդն՝ որ 8 տող արձանագիր ունէր, ի Ա. Էջմիածին բերել պատուիրեցի Մօլլապայազիտ գիւղի տանուտէր (գլաւայ) Պ, Յակոբ Յովհաննիսեանին՝ որոյ սենեկի մէջ եւ թողուցի այն քարն. իսկ երրորդն՝ որ 10 տող գրուած ունէր, եղծուած լինելոյ պատճառաւ գնել տուեցի տեղւոյն Եկեղեցւոյ գրանն:

ՄԵՍՐՈՎ. ԵՊՍԻՍԿՈՊՈՍ ՍՄԲԱՏԵԱՆՑ.

(*) Քարեկրօն Մովսէս քահանայ Շահնագարեանց Արմաւրիցի և Պ. Մանուկ Մամիկոնեան Գէջլուհցի.


Ըստ Բ. Ա. Յանձնագետի Արմառայ գործակալ յայում 1881 թ.



ՎԵՐԱՀԱՅՐ ԱՐՄԱՆԻՔ ՊՐԵՍՏ

Բ. Ա. Յանձնագետի պահպանական աշխատ և ըստ նշանակութեա (1).
Հայոց պատմութեա աշխատ և ըստ նշանակութեա (2).

Դ. Աղյանս Գլեց Արմավայ (Գուետ յայս 1881 մ.թ.):



Դ. Ա. Աղամանչելյան Աղամանչելյան՝ Բեմական հաստիք էղբատու (դարեալ է 1881 մ.թ.):

